

ԳԻՏԱԿ

ԲԻՒԶԱԿԵՐՈՎ

Պատմութիւն քաղաքական, պատերազմական, բանասիրական, եկեղեցական դիպուածներու, որ հիմնվան ատենս կըլլան աշխարքիս վրայ .

Որ է իւր տարեգրութիւն մը աս տարվան .

1814

Աշխատասիրեալ 'ի չ. Մատութիւն Վաղէ Փիւսկիւլձեան կոստանդնուպօլսէցւոյ՝
'ի Միսիթարեան միաբանութէ :

Դիսերոյ Ընկերութեալ Արշարունեաց :

Առ տարեգրութիւնը՝ որ հոս մէկ տեղ ժողվոված մէկ տարվան պատմութիւն, ամեն ատանը չինկ օր մէջմը ետևե, ետև կըապվի, ու ամմէն բօստայով քանի մը թերթ կըխրկըվի Մտանպօլ, նոր նոր պատմութիւներով :

Ով որ կուզէ առնել, մւր տեղ ի՞նչ քաղաք որ ըլլայ, իր անունը գրել տայ Մտանպօլ Պէտականին խանութը, որ գլքածախ է Ծուխաճի խանին քովլերը, վճարելով քսուսուն զնշ մէկ անգամ բոլոր մէկ տարվան համար : Շնանկով ամմէն մէկ բօստայ գալուն իր մարդը հոն խրկէ, առանց բան մը վճարելու կառնէ եկած թերթերը :

Դ Ա Լ Ե Ն Ե Տ Ի Կ

Դ Ա Ա Խ Ս Մ Բ Ո Յ Ն Հ Ա Զ Ա Ր Ո Ւ Ւ



Դ Ի Տ Ս Ա Կ Բ Ի Է Զ Ա Ն Դ Ե Ա Ն

Դ Ի Ւ Դ Ր Ո Յ Յ
Հ Ա Կ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Ր Ը Ա Ր Ո Ւ Խ Ե Ա Ց

1814.

1. 3. 5. 7. 9. 11. 13. 15. Յ Ո Ւ Ն Վ Ա Ր : (1)

(2) Ա ւ դ է տ ա յ ի կ ա յ ո ւ ր , Մ ա ճ ա ռ ս պ ա ն ո ւ ս
Պ օ է դ ա յ ո ւ ս ա գ ա ս ո ւ ր ի ն ը ր ա ծ յ ա յ ա ր ա ր ո ւ ն ի ն է ,
Ք ր ա ն ո ւ լ ի ն է տ է մ պ ա ր ե ր ա զ բ բ ա ն ա լ ո ւ ն հ ա մ ա ր :

Լ է մ ց է ն ն ա ր ո ւ թ է լ ը , թ է ի ր ե ն ս ա հ մ ա ն ն ե ւ
ր ո ւ ն դ ի ր ե ր ո ւ ն հ ա մ ա ր , ո ւ թ է մ է
կ ա լ ն ո ր ո ւ թ է ն ն ե ր ո ւ ն հ ե տ զ ա ն ա ղ ա ն ս ա ր կ ա ւ
ո ւ լ վ ե ր ա բ ե ր ո ւ թ է ց ը հ ա մ ա ր , և թ է ո ւ ր ի շ
Ե ւ ր ո պ ի ս ա յ ի ն ո ր ո ւ թ է ն ն ե ր ո ւ ն կ ա պ ա կ ց ո ւ թ է լ
մ ի ջ ն ո ր դ ը լ լ ա լ ո ւ ն հ ա ր կ ա ւ ո ր ո ւ թ է լ հ ա մ ա ր ,
ե ր ե ն կ ա մ ս ց ը դ է մ հ ա ր կ ա ւ ո ր ե ց ա ւ գ ր ե թ է
ա մ մ ի ն պ ա տ ե ր ա զ ն ե ր ո ւ ն մ է ջ ն մ ո ն ա լ , ո ր 20
տ ա ր ի է ն պ է ր ի ա ւ ր ե ց ի ն ը ր ո ր ե ր կ ի ր ը : Ն է լ
ց է ն կ ա յ ս ր ը ք ե ր մ ա ն բ ն ո ւ թ է լ (դ է ի ր ե ն
թ ա պ ի է թ ի ն կ է լ շ է ն ի ն կ է օ ր է), ո ւ ս ի ր ո յ ն ո ր
ո ւ ն է ր ի ր ե ն հ ա ւ ա տ ա լ ի մ հ պ ա տ ա կ ն ե ր ո ւ ն վ է ,

ո ւ չ է մ մ տ ա ծ ե լ ո վ ի ր ե ն թ է լ ո ր ո ւ թ է լ պ ա ր տ
ք ը , մ ի շ ո ւ կ ր ա մ ա ր ո ր խ ա ղ ա ղ ո ւ ն է մ է ջ պ ա հ է ն
ի ր ե ն ն ո ր ո ւ թ է լ ը , ո ւ ա մ մ է ն ս ո ս կ ա լ ի ո ւ ա ր ի ւ
ն ա հ է ն լ պ ա տ ե ր ա զ ն ե ր ո ւ ն մ է ջ ա լ ա լ է ր մ ի ա յ ն
ի ր ե ն վ ա խ ա ն ը , ո ւ չ է ն մ ի տ ք է ն ա լ չ է ր ա ն ո ց
ն է ր ո ր ո ւ ր ի շ ն ե ր ո ւ ն տ ե ղ է ր ը զ ա փ դ ը ն ե լ ո վ
մ ե ծ ց ը ն է ո ւ ը ն դ ա ր ձ ա կ է ի ր ե ն ն ո ր ո ւ թ է ս ա հ
մ ա ն ն է ր ը :

Կ ա յ ս ր ը հ է ն մ կ ո ւ մ ը դ է մ պ ա տ ե ր ա զ մ չ ի ն
ր ա ց ա ւ , ի ն չ լ ա ն ո ր զ ո ւ թ է լ ե տ ք ի հ ա ր
կ ա ւ ո ր ո ւ թ է ն , ց ո , կ մ զ ի ն ք ը պ ա շ տ պ ա ն է տ է յ ի ,
կ մ ի ր ե ն ս ա հ մ ա ն ս ա կ ի ց ն ո ր ո ւ թ է ն է ր ը պ ա հ պ ա ն է
տ է յ ի , ո ւ կ մ թ է բ ո լ ո ր Ե ւ ր ո պ ի ս ա յ ի տ ա կ ն ո ւ
վ ր ա յ ը լ լ ա լ ո ւ վ տ ա ն դ ի ն հ ա մ ա ր ո ր կ ր լ ա ր
կ ո ր մ է կ ա ն ս ա ն ձ ե լ ի է շ ն է մ ը . ո ւ ո ր ո վ չ ե տ և
կ ա յ ս ր է

(1) Ո ր ո վ չ ե տ և ք ա ղ ա ք ի պ ա շ ա ր մ ա ն ս պ ա ն ա ռ ա ւ ։ Շ հ ա տ ե ց ա ւ շ ա ր ո ւ ն ա կ ո ւ թ է լ գ ի տ ա կ ն ե ր ո ւ ն ։ և
մ ե ր ձ ե ր մ ա լ չ է ր հ ա ս ն է ր հ է լ է մ է կ ա ւ ո ւ թ է ր ։ ա ս պ ա ն ա ռ ա ւ ա ւ գ ի վ է ց ա ւ ։ գ ա ղ է թ ա ն է ր
ը , և թ է ո ր մ է ն է ր ա տ չ ի ն ն ե ր ո ւ թ է ր ։ ո ւ վ ե ր ջ ն ն ե ր ը շ ն է լ ո ւ ը լ լ ա յ ի ն ք ն է , մ է կ ա ն յ ա ր ի մ ա ր ք ա ն մ ը
կ ր լ ա ր , ա ռ ա ն ց գ ի տ ա ր լ ա ր ո ւ ն ո ւ շ ի ն ն է ր ը ի մ ա ն ա լ վ ե ր ջ ն ն ե ր ը ո ր ո ւ ն ի ն կ ա խ ո ւ մ մ է կ զ մ է կ է , բ ա ց ա ս
կ ի ց ա ս ս ա ր ի թ է ո ր մ է կ ը յ ո ւ ն վ ա ր է ն ս կ ա ս ա ծ մ ն է լ ս ա յ լ ս ե զ ա զ ի շ ա պ ա ր ն է ր ը շ ե գ ի տ ա ն յ ն է , ո ւ
ա ն կ ի ց վ ե ր ջ է յ ա ջ ո ր դ գ ա ղ է թ ա յ ն է ր ը զ ա ր կ ա լ ո ւ ը լ լ ա ն է , խ ա ս պ ա ր ն է ր է ն հ ա մ շ ա ռ ն է լ է ն ի զ ա մ , հ է լ
կ ա ր կ ա ւ ո ր ի ւ ա լ բ ա ն ո ւ ր շ է կ ր ն ա ր ը մ բ ո ւ ն է լ թ է թ ի ն է լ ե ղ ա ս ա ռ ա ւ ո ւ կ ո ւ թ է ն ի զ ա մ ,
ա ն ո ր հ ա մ ա ր լ ա տ ս ե ն պ է լ ի ն ք ո ր ա տ չ ի ն ն ե ր ը հ ա մ ա ն ա ւ կ ե ր պ ո վ ի ը ա ն ց ն ի ն ք , է ն հ ա ր կ ա վ ո ր ո ւ է ս ա կ ա ն
խ ա ս պ ա ր ն է ր ը պ ա տ մ ե լ ո ւ լ , և ո յ ս պ է ս ք է ս ա տ ե ն վ ա ն մ է ջ հ ա ս ն ի ն ք ա ս ձ ի կ ա ր գ ի ն :

(2) Ա ս ն է մ ց է ն յ ա յ ա ր ա ր ո ւ թ է լ ո ր ը ր ա ս Օ գ ո ս ո տ ի մ է ջ 1813 ի ն , թ է ա է տ և ո ւ շ ա ց ա ւ ք է չ մ ը ,
բ ա յ ց գ ի տ ա ր լ ա ր ո ւ թ է լ շ տ ա տ հ ա ր կ ա ւ ո ւ ր բ ա ն է ր ի մ ա ն ա լ ո ւ ն հ ա մ ա ր կ ա ր լ է օ ն ի ն բ ա ն ա մ ձ ն ա մ բ ա ն ա ն , է ր
կ ա ս պ ա կ ա ր ո ւ թ է լ , և ո ւ ր ի ւ տ է ր ո ւ թ է ն ն ե ր ո ւ ն վ ա խ ա ն ը , և վ ե ր ջ ա պ է ս ի մ ա ն ա լ ո ւ ն ա մ է ն ք ա ր լ ա ր ա կ ա ն
և տ է ր ո ւ թ է լ գ ի տ ա ր ե ր ե ա լ բ ա ն ե ր ը , ա ն ո ր հ ա մ ա ր գ ր ի ն ք մ է ջ ն ա լ :

կայսեր բաղձանքը էր ապրիլ ու թէւորել արդարութեն ու խաղաղութեն, անոր համար միայն արդարութեն ու խաղաղութեն համար պատերազմեցաւ, և ան զանազան ու դըժ բաղդ պատերազմներուն մէջ ամիեն սնդամուն մէծ մէծ մէծ վասներ որ համար իրեն տէ րութեն նէ, հիշ որ չէ ասով կը մը իմիթարիփի, որ տրութեն չի դրաւ վտանգի մէջ՝ մէկ ընդունայն փառափորութեն համար, ու թէ իրեն ամիեն ըրած դործքերը կրնայ արդարանալ այ ամինադիմին առջեւ, և ամիեն ժողովրդեան ու իրեն ժամանակակիցներուն առջեւ, և վերջապէս ամմին յետադայ յա շօրդներուն առջեւ:

1809ին պատերազմը՝ ամմին հարկաւոր պատրաստութեներ տեսնելին ետքը պիլէ, տէրութեն կիսնարկոր վերջի վտանգին մէջ՝ թէ որ անմոռանայի քաջութեն մէր դունդին, ու հայրենեաց հաստատուն սէրը, որ վառեցաւ բոլոր տրութեն մէջ, թշնամիեն վերադին դիւտիւն ցըլար նէ: Իրաւ որ թէ պէտև երջանկութ կրցանք պահէլ աղդապային փառքը. ու մէր զէնքին առջի անունը. բայց մէջի հարկաւոր ու աղէկ գաւառները՝ որ ունինք, զոհ ըրինք, հէմ արվինք ալ Ադրիական ծովուն քովերը եղած քաղաքները, որով Աւստրիան ամմին ծովային վաճառականութեն հաղորդակցուեն մէրկացաւ, ուսկից որ յարմարութեն (դիմնասիսէթութեն) ունէր հարստացրներու ու երջանկացնելու աղդին հարտարութեն: Վէրք մը՝ որ բէք ցաւալի էր ու ըլալիքները յայտնի, վշ զի ամմին վաշ հառականութեն համբաները գոցվելով աղդացաց մէջ մէկ մէկու հետ, ամմին հաղորդակցութեները կրտրեցաւ, պատճառաւ հաւեր կարգադրութեն՝ որ տիրեց երկրին մէջը:

Ապատերազմին ընթացը ու վերջը՝ ապացուցին (դիմէ էյեան էշկեարէ իսպաթը ըրին) կայսեր՝ թէ բացարձակապէս անկարելի է բոլորովին բժշկել ան սոսկալի վէրքը, որ աս ատենիս մէջ խանդարեց բոլոր Եւրոպիայի քաղաքական կառավարութեն ու կարգադրութեն: Զօրաւոր բանակները՝ որով որ անկախ նորուները կրնային բան մը տեսնել, հանարակաց դժբաղդութին խալըսեւ լուն տեղը՝ զանոնք զօհ ընելով այնախիս անպիտան համբովմը գործածելով որ է ըսել անօդնական ու մինակ, ասով ուրիշ բան չէին ըներ՝ բայց եթէ Եւրոպիային կործանումը տահա թէկմը վրան կը բերէին կոր, ու վերջապէս մէկ երջանիկ կատարածմը ունենալուն յայսը. Կորսընցընել կուտայինիոր: Կայսրը աս մոռածմունքներով լեցուած ըլլալով, տեսաւ թէ որչափ հարկաւոր է աս սոսկալի սէլին արդելքմը պէնտմը դնել, որ

օրէ օր երթալով վտանգաւոր կը լար կոր, խուռմիշը ըրաւ թէ աս սէլին արդելքութիւն բան չի կը մար ըլլալ, բայց եթէ հաստատուն ու ապահով պարու մը ընել խելմը տարի: Աղէկ համբայ (կամ հնարք): ու ինչխտար կարելի էր ամիեն խայրէթով ու խոհեմութենով իճրայ ընել, որ ասով նորոգէ իրեն զօրութեն ու կէլիրները, ու իրեն սահմանակից տրութեներն ալ քիչմը հանգչին, որ ասանկով կը սկսի երենալ երջանիկ օրերը: Բայց այսպիսի պարզնալէքը կրնար ըլլալ այնպիսի վտանգաւոր պարագայի մէջ թէ որ մէծ ու կարգէ դուրս գիտաւորութիւնն ըննալ չունենարնէ: ուստի աս իբտիզան տեսնելով կայսրը, խուռմիշը ըրաւ, որ տայ իրեն հայրական սրտին բէք սիրական աղջեկը իրեն թէւորութեն ու մարդկային բնուել չշմարին Փայտային համար, որ խաղաղութենուով զաւակը տալով արգելք գրքին անվերջանալի թշուառութեներուն: Աս մտած մունքներով որոշվեցաւ աղդականութեն կապը, որ հալիս միտքէն ու խաֆիլ խաֆիլ հասլեղած ծուռ ու մէկնուներէ դուրս բանի էր, բայց ի վրայ այսր ամի պէտք էր որ մէկ դժբաղդ ու անիրաւ պատերազմէմը ետև ըլլար իրեն ցաւադնեալ անձին միմիթարութեմը, ու ապահովներէ իրեն վիճակը, և զաղթօղ ու զքաջ Նաբօլէօնը շարժէր, որ չափաւորէ զինքը, ու արդարութ բան տեսնէ, ու երկու կողման դիւ երկու տրութեն ալ հաւասարակշեռ դիւ մէկ վէզնի ընէ: որ թէ աս ըլլար նէ մէկալ ամմին նորութեներուն կապակցութեները պիտի մասր կապակցութենմը (թշուառութենց):

Կայսրը աս բանիս մէծյոյ ունէր ան ատենը՝ երբոր հաստատվեցաւ աղդականութեն կապը մէջերնին. վշ զի Նաբօլէօն կայսրը ան ատենը այնչափ մէծցերէր որ հէրկու էր իրեն բաղձանացը ապահովնելու ան իրեն ամմին առջի վաստրկած երկիրները, քան թէ նորէն ետեւ իյնալ ընդարձակելու իր տրութեն: Ան ամմին տեղերը՝ որ իրեն իշխանութեն տակն էրն, որ իրաւամբք արդար չափէն ալ դուրս ելած բան էրն, չէ թէ միայն յայտնապէս վտանգաւոր էր: Իրեն ուժովը ինչ խտար չարձակից իր տէրութենը, հարկաւորապէս անխտար ալ կորսընցուց անոնց ապահովութեն: Աս իրեն աղդական ըլլալը այնպիսի քրիստոնեայ հին թագաւորութենմը հետը, որչափ որ փառաւորեց ու շննեց իրեն մէծութիւննէ քրանսըզի աղգինու բոլոր քքիս առ-

առջեւը, այնչափ ալ տրված իրեն այնպիսի
աճումներ հաստատութե ու կատարելու ժե՞ն,
որ անկից ետքը հարկաւորապէս պէտք էր
ան իրեն անչանդարն Խորհուրդները որ ըն-
դարձակէ իրեն տէրութիւնըն, պիտի դադ-
եր ու հանգչեր :

Ճշմարկտ քաղաքական կառավարութեան
խիստ օրինքներուն կէօրէ, կրպարտաւորէր
փառաւոր ու յաղթօղ Սաբօնի կայորը, որ
Գուանասան, Եւրոպան, ու մերջապէս ան
ազգերը որ բռնութե տակը ինկած ըլլալով
յուսուհանունքն երկինքը կաղաղակէն նէ,
պահէ իրենց առջե կացութեն մէջ : Այսպէս
մը կերեննար կոր թէ առ ամերարտաւան պատ-
հառները հէմին յաղթեն պիտոր ասոր հո-
գուն իսաւորի էշխիս . ու թէ որ այսչափ ա-
նուշ էւզուով լուսնեները բան մը որ չի կը-
ցան ընել նէ, արթըն ամենենին Աւստրիային
մեղադրութե զնելու չէ :

Հայ տարվան աշխատանիներէն ետքը,
անհամար նըլիմուններէն ետքը, որ ամ-
մէննալնութիւն տեղը եղաւ, կար կէսէ յոյս
մը ձեռք ձգելու ապահովաբար ան փափա-
քելի դիտաւորութեն, որովհետև արինէ
Տեղուները հիմէկ բան մը հարցւ չի բերին,
բայց եթէ թշուառութ թշուառուել վրայ,
և թէ աս բաները ցյաջողեցաննէ, գէթ առ
նով կըմիթմարզի կայորը թէ ինքը ամինն
կարելի կերպութ ջանաց հոդալու մէկ խաղա-
րութիմը : Տահաւ 1810 թուականը չանցած
իրէն, բորբոքեցաւ պատերազմը Ապահովի
մէջ : Ակմշէստանի ժողովուրդը հազիւ թէ
ունեցաւ քիչը ժամանակ հանգչելու ու հո-
գի առնելու առջե երկու զարհուրելի պա-
տերազմներէն, առ ատենին մէջ Սաբօնի
կայորը վժիր հանեց միացնելու իրեն չափէն
ասելի ունեցած քաղաքներուն հետ որ սահ-
ման համ դէքու ժամանակը է հասկին, մէկ երեւ-
և գաւառ մը հիմիսային Նէմիկնուանի, ու
մերկացնելու Ամպուկ, Պաէմս, Լուպէր-
քա վաճառակից քաղաքները իրենց օրէնք-
ներէն ու վաճառականութէն, հէմին իրենց
բոլոր կացունքն : Աս բռնական դործքն՝ որ
իրաւունքիմը շուք պիէշ չունէր, ու յայոնի
արհամարհէլ էր ամինն այ օրինաւոր հրա-
տարակմունքը, ըրաւ առանց իմացնելու,
ուրիշ ընրութներէն առանց հաւանուելուն-
նալու, միայն աս մէկ իրմին հնարած մահա-
նան էր, թէ իրեն պէտք է աս տեղերը ին-
կիրէսուային դէմ պատերազմ ընելու հմր :
Աս բարբարոսական գործենն մէջ բանե-
ցոց մէկ չի կակղնալու խստութի մը . զոհ
ըրաւ յաջողուերը, անկախուերը, իրաւունքը,
արժամաւորութը, ամինն հասարակի ու մաս-
նաւորի ունեցածները . կուզէր ոչնչացնել

աշխալչքիս վաճառականութի, ու ան ամ-
մին փուռ ու ինքնահնարի իրեն մտածմունք
ներով կուզէր համայնքի իրեն միտքին, որ թէ
թալէհէն կարելի ըլլարնէ, բոլոր Եւրոպիան
թշուառութե, բռնութեն ու վերջապէս բար-
բարոսուե մէջը պիտոր իյսար :

Աս Սաբօնին վժիրը յայսնի երևցուց
թէ ան շատ անգամուն հրատարակած կարչ
գաւառութեն Փուանսզի բուն սահմանա-
գլուխներուն համար, որ թէպէտ շատ ան-
գամ չափն ալ անցոց, կավրէր կոր առանց
նկատմունք ընելու, առանց հրատարակման
առանց արդարացուցման, վերջապէս իրեն
Սաբօնին դրած արութեները պիլէ կավ-
րէր կոր իրեն ուղելուն համար : Ոչ մէնց յի
դաշնակից արութեները, ոչ Վէսթֆալիայի
թագաւորութեն, ու ոչ մէկ մեծ կամ պատիկ
արութի մը աղատ մնաց աս զարհուրելի յար-
ձակմանէս, աս ցիլլամած յափտակութէս
Սահմանները ոտքի տակ գացին ասոր կոյր
էշխին համար, ոչ կարգ, ոչ կանոն, ոչ հին
կամ նոր դաշնադրութեներու նկատմունք,
(դի իհարբազ ընել) :

Անյարմար (մինասիպէթսիդ) կարգագ-
րութեն սահմաններուն վերի վար ըրաւ գե-
տերը ու քաղաքները, ու Տարաւային գեր-
մանից արութեն ամինն հիւսիսային հաղոր-
դակցուները վերցնելոյլ, անցաւ Էլլպան,
բաժնեց Տանիմարդան գերմանիային, չի
խնայեց Պալմթիլին, ու կըկարծէր թէ անկից
ետև պիտոր վազէ լուշոր իսոշոր ատըներով
դէպ 'ի երեւելի երեւելի բերդերը որ Պառլը
կըտիրապետէր Օակու գետին վրայ թէպէտ
և ֆրանսըն զօրքերը զափթէին ըրեր : Աս
ամինն զափթէ ընելու չէ թէ միայն օրինաց,
իրաւանց ու ամինն մէկուն ժառանգուեցը
դէմ կուզաք, այլ ամինն աշխարհագրա-
կան քաղաքական ու զինուորական որոշ-
մունքներու այ, և պատիկ ան երկիրներու
մէջ կըդգէր խաւնախնդորուեն, որ առաջնիէ
կատարեալ կերպով կարգաւորված էին, ու
աս էր մէկ յայոնի առաջաբանուե մը տահա-
մէծագոյն բռնութեներուն որով որ Գերմա-
նիային կէսը պիտոր ըլլար Փուանըրի արու-
թեն գաւառներ, ու Սաբօնին կայորը, յա-
տուկ թագաւոր երկրին : Աս կարգէ գուրս
շարձակելովը Մոսկովստանը ու Պառլը
պիտի ըլլար առաջնի վասնդին մէջ կյուօղը:
Պառլը նրութեն ըլլար գիէն պատած ըլլարով,
որ չէր կընար մէկդիմու շարժիլ, և կորսնց
նելով ան ճամբանէրը ուսկից որ կընար քիչ
մը զօրանալ, հէմին կերեննար կոր թէ պիտի
ջնջրվի: Մոսկովստան ամինն նեղած էր իրեն
արևմտեան սահմաններուն մէջը տեսնելով
Տանձքա քաղաքը իրեն հաճախիցը դէմ եղե-
րէր

4
բերամուր ու զինեալ բերդ մը, որ Դիբսիթի դաշնադրուեցը մէջ եղած էր աղատ քաղաք մը. անմնելով որ ինելը Ահաստանու գաւառները Փռանսըզի սահմաններ եղած էին, տեսնելով Փռանսըզին ուժին յառաջանալը ծովեզերեայ տեղիքը, ու դէպ ՚ի ան նոր ուրոշված սահմանները, որ կըստաեր Պատուշն երկիրը, ու յայտնի վասանցը՝ որ կսպառնարկոր ան երկիրներուն որ կերմանիայի ու Ահաստանու մէջ իրեն իշխանութել տակէնին, անոր համար պատերազմը Մոսկովին ու Փռանսըզին մէջ ասուղվեցաւ, ու Աւոդիան կըտեսնէր կոր որ երթալով երթալով կըձևանար կոր:

Աս պատերազմին թէատրոնը պիտոր ըլւարիրեն դաւառներուն մէջ ու անոր պաշտպանութիւն դժուար էր, որովհետեւ հարկաւորութիւն նորոգելու խաղնան ու կէլիրները՝ տկարացուցեր էր զինուորական ուժը Մոսկովի պատերազմին ելքնալ բէք շատ աարակուսական բանմը էր, որովհետեւ ինքնալնոյն դժբաղը դժուարութեց մէջ ըլսալով ձեռք զարկեր էր ատ գործքին ու ինչպէս որ իերեւնար նէ առանց մէկալ մորութիւններուն օվնուել կատարեալ բան մը չէր կրնար տեսնալ. զէրէ իրեն զօրուելը, նայելով մէկալնը վար էր, ու շատ կըմախցըմէր որ դժբաղը վերջը ունենայ ինչպէս որ եղան առջի պատերազմներուն մէջ որ աս կերպով մէշնամիին թէմ ելան նէ: Ակամյէ կայսրը ամեն բարեկամական ճամբանները բանեցուց որ հաշորվին երկու կողմնալ, որպէս զի աս սաստիկ սպառնացոլ իսթորիկին պատըզվածքը արդեւ տէյի: Մարդկային օրամտութիւն չի կը նար համնիլ որ գիտնայ թէ բէք մօտեցեր է եղեր ան վարկեանը, որ աս բարեկամական հաշորւթիւն չի յաջողելով, շատ դժբաղը պիտոր ըլսայ եղեր Ասքովէնին բան թէ Մոսկովին: Աս է եղեր անտնօրինելի վժիուը այնախտինամութելը: Երբոր ճար չիկար, պատերազմը պիտոր բացվէր նէ, պարտաւորութիւնը կայսրը որ հոգայ այնպիսի ճամբաններ, որ յարմար ըլսալով ան դժուարին ու վասնուուր ժամանակին եղած պարագաներուն հետ, ապահովինէ իրեն մօտեց սահմանը, ու իրեն մօտեց ան դիմուածներու մէջ թէ դուրսը, որ թէ անկարելի ըլսայ խաղաղութելը, կմ թէ պատերազմին պարագաները ուրիշ կերպմը դառնան նէ, կարենայ Աւոդրիան անկախաբար գործք տեսնալ ան դիմուածներու մէջ Ճշմարիտ ու արդար քաղաքական կառավարութել կէօրէ: Աս պատճառին համար միայն հաւանեցաւ որ տայ մէկ չափաւոր դունդ մը, որ Փռանսը հետ միաբան ըլսալով լուրջնենքործ ըը. ուստի բոլոր ուժովը կոնակ չի կեցաւ:

Պատերազմ ընելը ու հէ մէկումը կորիը չաւ նարաֆէ չի բոնէլք, թէպէտ Ասքութմը բէք կըհաւներկոր իրեն ըրած յայտարարութեցը մէջ, բայց մէկալ տէրութեց արդար ոկզեանցը ընդունելի չէր + ու աս իսրհուրդս ալ վերջապէս այլ ուրիշ բան մը չէր, բայց եթէ մէկ ափար փարձ մը ետ քաշվէլու ան դժուար պատարկուէն; որ խօսացութիւնով

կրնար լուծվել, դիմ մէկ դին կմ մէկալ կողմէ բունելով: Աւոդրիայի պէս մէկ մէծ տէրութիւն մը, չէր կրնար ձեռք չի զարնել ան եւրոպիայի գործողութիւններուն, ապա թէ մէ անտարբեր մալովը թէ պատերազմի թէ խաղաղութել մէջ, անատենը քէ Փիլ չէր նար ըլլալ բուն իրեն սահմաններուն ապահովակութը, ու կրկորսնցնէր իրեն իրաւունքը ու Տէղնակութը մեծամեծ իորհուրդներու որոշմանցը մէջ:

Փռանսըզին դէմ պատերազմը բանանալ ան պարագաներուն մէջը՝ իրաւանց ու խոհեմուե դէմէ էր, մանաւանդ որ Ասքութմն կայսրը անձնական մէպէտութիւն մը չէր տրված կայսեր, որ պատերազմը բանալը արդար ըլլար, ու բոլորովին իրեն վափակելի դիմաւորուե յոյսը տահա չէր կօրմնցուցած, ուստի զգուշութեք պահեց իրեն առջի բարեկամութիւնը, ու խաղաղացնելու, ապահովացնելու անուշութե ճամբան բոնեց: Մէկ դիէն ալ մտածեց իրեն տէրութեց շահը, վն զի թէ որ պատերազմը բանար նէ, Աւոդրիային գաւառները պիտոր ըլլար առջին ու դիմաւոր թէատրոն պատերազմի, ու աս տեղերս ան ատենին մէջը բաւական պատրաստուի ջունենալուն համար, քիչ ատենի մէջ բոլոր մորուեր վանդի մէջ կիյնար: Աս ցաւալի կացուել մէջը ըլլալով պիտոր եղաւ որ Փրանսըզին կողմը բոնէ, որ աս ալ էր մէկ հիատարակումը կայսերական պարտուցը ու սկզբանցը դէմ, ու իրեն պատերազմական տիվանին բէք դէմ ֆուանսըզի. հետ միաբանուե ստորագրելու ատենը, մարտի 14ին, 1812. Կայսրը աս երկու բանս աչքը առերէր, մէյմը նէցուելու յայտնի էրեւանա առ Դանաւունց դիմ թէ ամեն ետ չի կենար ան բանէլ ճամբայ մը կը ցցունէ խաղաղութիւն, երկորդ այնպիսի կատավարութիւնը բոնել թէ իրեն մօտութել մէջ թէ դուրսը, որ թէ անկարելի ըլսայ խաղաղութելը, կմ թէ պատերազմին պարագաները ուրիշ կերպմը դառնան նէ, կարենայ Աւոդրիան անկախաբար գործք տեսնալ ան դիմուածներու մէջ Ճշմարիտ ու արդար քաղաքական կառավարութել կէօրէ: Աս պատճառին համար միայն հաւանեցաւ որ տայ մէկ չափաւոր դունդ մը, որ Փռանսը հետ միաբան ըլսալով լուրջնենքործ ըը. ուստի բոլոր ուժովը կոնակ չի կեցաւ:

Աս այ գրեթէ լուելեան հաւանութել զինքը հրատարակեց ամմէն պատերազմուղ մորուեց չի հէ մէկ կողմը չի բոնէլ ան յայտնի էր թէ Փռանսըզին, թէ Մոսկովին ու թէ ամմէն քաղաքական կառավարութեց գիպուածներուն իմաստուն քննողաց: 1812ին

Կայսրը ի՞նչ մեծ իմաստութեքը կը տեսներ
կոր, որ աս Փափոխուեա մէջ օրթաքսը ուաք
ելլազով, հարկաւորապէս տահա շատ բան

կիտորը ըլլայ, ու սաստիկ արդարութեն իրեն բարկութերը չի քերելով, մտածեց խելացի ու յարմար ճամբայ մը, որ աս փոփոխութեա հաստատուն ու շշմարխտ բարի մը հանէ Եւ բոպիային : Անցած դեկտեմբերին սկզբեկն պէտք Աւստրիայի կողմանէ շատ բաներ եղան որ շարժեն ՊԱ արօւնուր իրեն երջանկութենք համար ու հիմ օգուտին համար, որ մէկ խաղաղ ու արդար կարգմբ յանձն առնէ, ու աս բաներս շատ հեղ կրկնըլեցաւ ու ամուր բըռնըլեցաւ : Կը յուսացվէր թէ անցած նեղութեները, կորուսար անթիւ բանակիմը որ նորէն կանգնելը կմ բուռմիշ ընելը դիմար էր, Փռանսութեներուն ու իրեն տակը եղած ուրիշ ազգերուն դժկամակութենք կմ կիւ Ճէնախը ըլլալը, որ մէկ տեղ կը քաշէն կոր մէկ պատերազմիմը նեղութիւ, որ վերջանալուն յոյս մը ըըլլալով կը ծեծէր կոր իրենց բոլոր զօրութենք, ու վերջապէս աս Նաբօլունին նոր ու սաստիկ խայրեթիւ վախճանին պաղ մըտմըտուքը, որ պէլ լիսիդ բան մընալ էր, պէլքի շարժեն զինքը գոնիս անդամմը մըտիկ ընել Աւստրիային խելացի պատճառներուն : Եղանակը որով աս բաներս առաջարկվեցան ամ զգուշուք պարագայից ժամանակին յարիացու յած էր, այսպիսի ծանրութիւնը ինչ ինչպէս որ կը պահանջէր իրեն հարկաւորութիւ, ու այսպիսի համեստու ու կակուդ կերպով ինչպէս որ կը վայլէր աս բանիս յաջողութենք ցանկացուներուն, ու երկուց թագաւորութենց մէջն եղած քարեկամութենք էկօր :

Եւր կարծըլէր թէ այսպիսի բարի սրտէ առաջ եկած պատճառները պիտոր մերժը վին ու խապուլ ըըլլան : և աս առաջարկութեներն ըստնեկի ըլլալուն թարպը, ու մանաւանդ աս խաղաղուն անօգուտ խայրեթեներուն ատենը, Աւստրիային խորհուրդներուն ու Նաբօլունին բոլոնած ճամբուն մէկ մէկու անհնարին թէքս դալը՝ ամմէն յոյսը կը տրել որպին : Խոհեմ լեզուով բարի յոյս մը տայտն տեղը, որ հանարակաց յուսահաւ տութենք հանդարտի, Փռանսայի գլխաւորի իշխանութիւները միշտ կը հրատարակէին թէ Նաբօլունը պիտի մտիկ ըզդընէ այնպիսի խաղաղութենք որ կրնայ դըպէնի իրեն տէրութենք ամբողջութենք, ու ան գաւառներուն մէկին պիւտ, որ ինքը քէ ֆինէ միացուցերէր Փրանսըդի մաշմաններու հետ : Աս ատենիս մէջը ըսպառնալիք, բարկութիւններ, ժըլթու և յայտնի արհամարհ հանքեր ալ շատ եղան, ինչպատճեն ուրիշ դիպուածական թէութիւններում պիէտ, որ հիշ մէկ կերպումը իրեն քէ ֆինէ գրած առաջաններուն դժին չէին դըպէնիքը : ու կարծես թէ կը վախճանար կոր Նաբօ-

Եօնը թէ իրեն միաքը աղէկ մը ցեն հասկը նարկոր թէ ինըը քրիս հանդսառութել համար հիք մէկ էական բան ըուզէք կորսլոցը նել : Աս թշնամութեն նշանը նոր ու մասնաւոր վէքը մընաւ տըլաւ Աւոդրիայի , որով իրեն խաղաղութեն յորդորմունքը՝ որ ուրիշ տէրութեներու ալ կընէրկոր իրերև դիտուք ու առերևոյթ (պի իւստիւնքէցիւ) հաւանութը քուանը փուանը ըզին , Տարկաւորապէս տարակուսական ու անօգուտ բանմը պիտոր երենար . ու իրաւոր Փուանը զին դէմ միացեալ տէրութեները կայսեր առաջարկութը ու միջնորդութել միշտ դէմ կըրերեն Նաբօլէօնին հրապարակական յայտարարութը :

Մարտի մէջ երբոր կայսրը դէսպան իրը կեց Լոնտուս , որ ինկիլէտուուան յորդորէ հաշորւթեն մէջ մօնալու , ինկիլզը պատասխան արված թէ չեմ հաւատաք որ արթը Աւագրիան խաղաղուեն յոյս մը ունենայ աստենը , զէրէ Նաբօլէօնը անանկ ձայներ կըհրատարակէ կոր թէ պատերազմը մշտնջենաւորէ պիտոր : Աս պատասխանը ինչնչուար երաւ , ու համատառնէր , հարկաւորապէս անխոտար ալ մեծ ցաւ պիտոր բերեր կայսեր : Ի վը այսր ամի Աւագրիսն չի դադրեցաւ համատառը . ու զօրաւոր խօսքեցով կրկին ու կրկին (պի խաթ վէ խաթ) իմացնելու : Նաբօլէօնին իսազաղութեն կարօտութել : Իրեն յորդորմանցը հիմն պի թէմիլ աս էր զրեք : որ զնուունել չելար , թէ Եւրոպան միայն Փուանսայու ծանրուեն տակնու վրայ եղած ըլլատովք , անկարելի է որ համատառն իւազութենմը ըլլայ , ինչվան որ չի դրսվիմէկ արդար քափ մը առ ծանրութեն : Աս ատենը սկսուա կայսրը պիտք ալ է եղեր Աւագրիան ալ պատերազմ պատրաստովիթ թէ որ կուզէ որ իրեն խաղաղութեն միջնորդութեր ըուլորուին ՛՛ ու անափիէ ու երազ չելար ալ պիտք է եղեր Աւագրիան ալ պատերազմ պատրաստովիթ թէ որ կուզէ որ իրեն խաղաղութեն միջնորդութեր ըուլորուին ՛՛ ու անափիէ ու երազ չելար ալ պիտք է եղեր որ անկարելի էր ինքնաւ անմիջապէս մասնակից ըլլալ աս պատերազմներուն , զէրէ ինչ վէճակի մէջ էր նէ չեր գիտէր թէ հաստատուն կրմայ մի : Աս միտքիս մէջը հաստատուն կեցաւ միշտ ու անոնշ կառավարվեցաւ . ու որովհետեւ առաջնուն էլերի ամմէն շանըը խաղաղութեն պարապ ու անօգուտ եղերէ , անոր համար շատ էվելօքը հաստատվեցաւ աս միտքին վրայ : Հետուուել յայտնէ , որ իրեն միջնորդ ըլլալ կի զէնք վերցնելը աս էր որ մէկ նոր կարգմը հաստատէ : Նաբօլէօնը չէ թէ միայն իմացաւ Աւագրիայի զնուութիւնը , հապա հարկաւոր ալ հանցաւ , ու շատ բանի մէջ ալ յայտնապահաւանեցաւ . բաւական պատճառ ալ ունէր

հաւատալու՝ թէ կայսրը աս ատենիս մէջը որ օքիս վիճակը պիտի որոշվէ նէ , մէկդի կըթողու իրեն անձնական , ու անցաւոր պատիվը , և ուրիշ բանի չի նայիր , բայց եթէ աս երեւել ու գլխաւոր պատճառներու վիճակը մը չի գույցուց , որ իրեն դիմուարութեր կարենալ մէկ ուրիշ բանի մը կը պատճառ ամսէն բանը ասանկ ըլլալով , Փուանսան չէ թէ միայն իմացաւ թէ Աւագրիայի միջնորդութեր առանց վիճուորելու չէ կրնար ըլլալ , հապա շատ անդամ ալ յայտնեց թէ աս պարագաներուս համար մէկ հասարակ կերպումը չէր կըրնար պլոտիկ գործքմնալ տեսնալ , հապա պէտք էր որ սաստիկ ուժուական օրթան ելլէ , ու այնպիսի զօրութեն ինչպէս որ կըվայէ մէկ գլխաւոր ու ամսկախ տէրութեմը նէ : բան տեսնէ :

Բանը հոս համնելով , մէյմա տեսմաս որ Սաբօլէօնը թողուց փարէվ ու եկաւ որ դէմ զնէ արդելէ դաշնակցաց բանակը . Նաբօլէօնը որ էր թշնամիր դշնեցաց շխտակ սրտով գովեց կարցւութեր Մասկովի ու Պատուց զօրացը մայիսի արունուոր պատերազմին մէջ բայց թէ աս առջի պատերազմնին ելլը անմըլատար դաշնակիցներուն օդտակար չեղաւ նէ , պատճառը աս էր , մէյմը Փուանսը զնուութերուն զօրացը անհուն բազմութեր որ դաշնակիցներուն զօրքէն շատ աւելի էր , մէյմալ իրենց Զօրալիարն պի Նաբօլէօնին անհնարին պատերազմն սրտածութիւնը , մէկ ուրիշ գլխաւոր պատճառմալ կար այօինքն քաղաքական պարագաները , որ անոնց կէօրէ կըշարժէին երկու դաշնակից թէ աւագաւորները , միշտ ամուսնու միտքերնին , թէ ատանկ տավան՝ որոյ համար կըկրավիննէ , չի կրնար երկան ատեն սալֆ երենց վրայ մնալ , հապա հարկաւորապ քիչ մը առաջ , քիչ մը ետքը թէ յաջողութեն մէջ թէ ձախորդուուն , պիտք էր որ ամմէն տէրութիւն որ բոլորուինը չէ կորորն ցուցեր իրեն ազատութեր , ու ամմէն բոլորին պահուն պատասխակ , պիտի դայ մտնէ իրենց ընկերուեր մէջ : Ասոր համար իրենց զօրաց քաջութեր շատ մէյտան չի տուին , հապա այնապի որչափ ժամանակը կըպահանչէր , ու ասով քիչ զօրք կորսնցուցին , յուալով թէ ը ժամանակին աւելի համարձակութեա շատ յաջողութիւն ու ելլը կըգտնեն : Աս պատճառներուս համար , ու ուզ զի ինչ որ ըլլալու էր նէ կամոց կամաց աւելի դարս ելլէ , զինադադարում յանձնուին :

Դաշնակցաց ետքաշվելը անանկ կերպմը
փոխեց պատերազմը որ, որ աւուր վրայ կը-
ցըցնէր Կայսեր՝ թէ արթըն անկարելի է
երկար ժամանակ պարապու պաղսէյիրձի մը
ըլլալը : Մանաւանդ գլխաւոր բանը Պոռու
չի տէրութեն վիճակն էր, որոյ վրայ բոյօր
ուշ պէտք էր դնել Կայսրը, որ հաստատէ
Պոռուշն տէրութեն ընտոր առջն դուռը,
բոյօր Եւրոպիոյ քաղաքական կարգաւորու-
թեն . ասոր ան ատենի վասնդէ իրեն կըսեպ-
վէր : Սարօլէն կայսրը ապրիլս սկիզբը ծա-
նոյց Վիճնամի ատենին դի տիվանին թէ Պոռու
չի տէրութեն ֆուանսայէն բաժնը վելաւն ու
մէնկ շարունակելուն համար, 'ի հարկէ պի՛
տի քայքայլի, ու թէ Աւոդրիայէն 'ի զատ
ուրիշն յոյսմընալ չունի որ իրեն տէրութեն
հետ կարենայ միայնել իրեն հարկաւոր ու
ընտիր դաւառները : Աս յայտարարութիս
բաւականապէս ցըցուց թէ Պոռուշն երկիրը
ազատելու համար հիշ մէկ բանիմը հաճաթը
սրդ ըլլալու չէ, ու թէ որ օրինաւոր խաղա-
ղութքմ անկարել ըլլալ աս բանս լիրն-
ցընելը դի Մուսկովատան ու Պոռուշն տէրու-
թեն ազատելունէ, սաստիկ ուժ ու զօրաւոր
օգնութեն պէտք էր ընել: Աս միտքովմ որ
ֆուանսան ալյայանի գիտէր, սկսաւ կայս-
րը իր բանակը մեծցնել: Յունիսի սկիզբը
կայսրը իր տեղին ելաւ ու գնաց ձէնկին մօտ
տեղուանքը, որ մօտիկ ըլլայ ու տեղւոյն կէօ-
րէ աւելի շանքով խաղաղութեն յորդորէ, որ
առաջնէ ալ աս էր իրեն բաղդանքը, ու ա-
ռէկմընալ ձէնկի պատրաստի :

Աս բաներէս քիչմը առաջ Սարօլէնը
հրատարակեց թէ ինքը առաջուց առաջար-
կերէր որ ըլլայ մէկ ժողովքմը Բուակային
մէջ, ուր տեղ որ ըլլան ֆուանսըն կողմա-
նէ՝ լիակատար իշխանութիւն ունեցողները.
նմանապէս ամերիկայի միացեալ նահանգնե-
րունը, սպանիայի Յովսէփ նոր թագաւո-
րին ու ուրիշ դաշնակից մորութիւներուն . մէ-
կալ կողմանէ Խնկիլդէռուալն, Մուսկովին,
Պոռուշն, ուր ելած սպանիօններուն ու ու-
րիշ դաշնակից տէրութիւներուն, որ հաստա-
տեն միաբանութը մէկ հաստատուն թէ մէլ-
մը խաղաղութեն . որոյ արդեօք առաջարկե-
ցաւ աս ժողովքս, ու ի՞նչ համբով պիտոր
ըլլար . որ տեսական հրովարտակով (դի շէ-
րի համբով), ու որ կարդանորութեն պի-
տոր ըլլայն ասոնք . աս ամեն բանը նէմ-
ցէն ծածուկ մնացերէր, որ միայն 'ի համա-
րակի օրծան ելած գաղէթաներէն իմացաւ:
Ու աս ասանկ ըլլալով, ընտոր կրնար ինելք
համնիլ թէ այսախօսի մեծ բան, միս մինակ
առաջապիտի երթար . ու այսախօսի սաստիկ
մէկլմէկու հետ թշնամի եղածները, ի՞նչպէս

մէկտեղ պիտոր ժողովքին ու հաստատէին խա-
ղաղութիւր՝ առաջնէ խաղաղութիւն հիմը չի-
գրած ամէն տէրութիւներու հաւանութիւր:
Ուրեմն կը հետևի յայտնաբէս որ աս առա-
ջարկութիւր էր մէկ երեւակայութիւն խաղա-
լիքմը (դի հէյալի տիւղմը մը) քան թէ իրա-
ւացի արթընցընել մը ու հրամբանք մը քա-
ղաքական կարգադրուէ : Աւոդրիային միտ-
քը պատկերէր ըհանուր խաղաղութիւնը աս
վերջին դժուարութեն մէջ . շատ ատենէն
պէրի կը մտածէրկոր թէ արդեօք կարելի՞ է
մի կամաց կամաց հանոնի աս վախճանիս դի
բաղը քրիստոնէ խաղաղութիւր, որ անկարելի ըլ-
լայուն, սկսաւ տուն տալ, կերպը հասկըցը
նել ֆուանսըլին, Մուսկովին, Պոռուշն պաշ-
րէ ցամաքային խաղաղութիւնը ընել միայն:
Նէմցէին տիվաննալ դիտէր, թէ որ քայլ հար-
կաւոր է ու ինչնչստար բարիներու պատման
է միաբան խաղաղութիւր՝ որ ըլլայ հաստատ-
ված հաւանութը ամէն մեծ տէրութիւներու
և թէ ասանկ որ չըլլայնէ, չըլլար յոյս Եւրո-
պիայի ապահովութիւնը, ոչ բարեյաջողութէ,
ու չէր կրնար կարծիք մը պիլէ ըլլալ թէ կը-
հանգչ երկիրս թէ որ չըլլայ հաղորդակցու-
թիւն կիվիլիք հետ, անոր համար աս Աւոդ-
րիայի առաջարկութիւր որ պիտի առաջար-
կեր Սարօլէնին, անկարելի էր որ Սարօլէն
նը ընդունէր՝ սորվչետև մէկ անհամոյ վճի-
ուովմը գրեթէ էնկիլիպզն հետ ամին հաղոր-
դակցութիւները կըտրեր էր, ասոր հմը Նէմ-
ցէին առ առաջարկութիւր կըսեպիլէր ընտոր
էական մասմը ապահովայ ընդհանուր խաղա-
ղութիւն ու մէկ ձմարին ժողովքի մը : Պես-
տի հիմքուհիմայ Նէմցէին կայսրը կուլէր
մէկ ցամաքային զինագաղարումմը, որ բա-
նայ Եւրծակ Տամբայմը ցամաքային հաստա-
տուն խաղաղութիւն : թէ որ Աւոդրիան հոդ-
չունենութիւն աս էական մասին; ուրիշ պատ-
ճառումը ետևէ լինարնէ, Մուսկովը ու
Պոռուշ հանդինական դաշնակցութիւն ինկի-
լիպզն հետ կապված ըլլայով չէին մոիկ ըներ
Աւոդրիային առաջարկութիւր: Ետքէն Մու-
սկովի ու Պոռուշն սիրտը ըռահամք ըլլալով
Նէմցէին վրի հրատարակեցին թէ իրենք ալ
պատրաստ են ընդունելով միջնորդութիւնը
Աւոդրիային միաբանելու խաղաղութէ հա-
մար ըլլալու ժողովքին :

Ասկից ետքը կը մնար տեսական դի շէրիի
եկող Սարօլէնին հաւանութիւր ու մէկալ
կողմէն ալ հաստատուն դիտաւորութիւր որ
կարենան խաղաղութէ վրայ խօսակցութիւնը:
Աս վախճանիս համար Նէմցէի կայսրը իրը-
կեց մէկ դեսպանմը Տրէզուա . աս դեսպա-
նութիւն պատուղը աս եղան որ աս միաբանու-
թիւն համար Սարօլէնը ստորագրեց դի իմ-

զա տրվաւ, ու ընդունեցաւ Նէմցէի կայ-
սեր միջնորդութիւն ըհանուր խաղաղութե-
համար . ու թէ որ անկարելի ըլլայ ըհանուր
խաղաղութիւն նէ, գոնէ ըլլայ շամաբային խա-
ղաղութել : Բոռակա քաղաքը որոշվեցաւ որ
ըլլայ ժողովքին տեղը, ու յունիսի հին ժո-
ղովը ըսկարի : Խօսակցութե համար բաւա-
կան ժամանակ ունենան տէյի հաստատվե-
ցաւ ու հրատարակվեցաւ նոյն դաշնադրու-
թեանց մէջը, որ Նաբօլէօն կայսրը ինչքան
օդուտոսի 10ը ըսվէկր զինադադարումը ,
որ առաջուց ինչքան յուլիսի 10ը որոշված
էր : Ասկից ետքը Նէմցէին կայսրը բռնա-
դատեց Մոսկովը ու Պոռուշը որ իրենք ալ
հաւանին : Երկու դաշնակցից տէրութիներ-
նալ հաւանեցան աս Նէմցէին առաջարկու-
թել, որ զինադադարումը տահա երկնցը-
նեն , որ դէմար բան էր ու անպատշաճ ,
բայց 'ի վրայ այսր ամի աս ամմէն դրժարու-
թիները ոչինչ դարձան իրենց ճշմարիտ փա-
փագանացը , որ կուզէին ցըցընել նոր փոր-
ձովմընալ իրենց մեծ վստահութիւն Նէմցէի
կայսեր վի , ու հէմ բոլոր քքիս խելք պառ-
կըցընօղ օրինակ մը տալու , թէ իրենք անհոգ
չեն ըլլար զանց առնելով ինչ և իցէ շարժա-
ռիթ չի տէպէտութիւմը խաղաղութեն ինչ-
խրտար ալ որ պզտիկ պատճառ ըլլայ նէ , ու
չեն փախչիր հերիք որ խաղաղութե համբայ
մը բանայ : Յունիսի 30 ին եղած դաշնա-
դրութիւը ասխոտար փոփախվեցաւ , որ ժո-
ղովքը ըսկավի Յուլիսի 12ին : Վասն զի աս
վերջի դաշնադրութե կէօրէ գումարումը ժո-
ղովին բէք անսանկ շուրտ չէր կրնար ըլլալ :
Աս ատենիս մէջ կայսրը ան յուսովը որ ընդ-
համուր խաղաղութե վերջ մը ընել տայ թըր-
ուառութիներուն ու քաղաքական կառա-
վարութե իսուլութիներուն , որոշեց որ նո-
րէն մարդ խըրկէ ինկիլբէռուա : Նաբօլէօն
կայսրը աս բանիս չէ թէ միայն հաւանե-
ցաւ , հապա որ շուրով ըլլայ տէյի , յօժա-
ռութիւն յանձն առաւ հրաման տալու ան ին
կիլէռուա դացոլ մարգիկներուն , որ անց-
նին քրանսայէն , բայց երբոր աս հրամանս
պէտի կատարվէր նէ , հաղար կերպ անյուու-
սալի դժուարուեներ մէյտան հանեց . իրեն
խոստացած բասափողները՝ որ առջի բե-
րաննալ ուշացուց զանազան պօշ մահանա-
ներով , վերջապէս չի տրվաւ . ասով ալ մէկ
յայտնի նշան մը ցըցուց որ տարակուսա-
կան եղաւ թէ Նաբօլէօն կայսրը որ յօժա-
ռութիւն կըցընէր խաղաղութե ընելու , մա-

նաւանդ ծովային խաղաղութե խաթ վէլսաթ
իրեն բաղձանքը հաստատուն կերեցըներնէ ,
անձագ իրաւ էր մի :

Իսկ Պոռուշը ու Մոսկովը որոշեցին ու
տրվին իրենց գործականներուն լիակատար
իշխանութիւն թէ ինչ պիտոր ընեն խաղաղութե
համար եղած ժողովքին մէջը . ասոնք ալ
Նէմցէին լիակատար իշխանութիւն ունեցողնե-
րուն հետ հասան Բոռակա յուլիսի 12 ին :
Ու թէ որ խաղաղութեն խօսակցութիւնը աս
ատենիս մէջը չի ըսկրսվէր , ու առջի բերա-
նը յոյս մը ընտար երջանիկ ելք մը ունենա-
լու , զինադադարումը օդուտոսի 10 էն աւե-
լի ուշ չէր կրնար ձգվէլ . ու այսըափ զինա-
դադարման ուշանալ եղաւ միայն Աւստ-
րիայի միջնորդութիւնը . ուրիշ տէրութինե-
րուն քաղաքական ու զինունորական կառա-
վարութեց դիրքը , բանակի կացուել , զափթ
եղած քաղաքաներուն վիճակը , ու երկու դաշ-
նակցից թագաւորաց ճշմարիտ փափագը՝ որ
մէյմը վերջանայ աս նեղացուցիչ անստու-
գութիւնը չի փէն , ուստի ալ շատ ուշացնել
չէր ըլլար : Նաբօլէօննալ գիտէր ալէկ աս
պարագաները . գիտէր ալ որ խաղաղութեն
խօսակցութիւնը կըկախվի զինադադարմանէն .
ու ուրիշ կողմանէ աս ալ ալէկ գիտէր որ
խօսակցութիւնը կարմըընելը իրեն որոշմանէն
կըկախվի , ու ժողովքին ալ երջանիկ ելք մը
տալը : Ուստի սաստիկ ցաւով սրտին Նէմ-
ցէի կայսրը ալէկ իմացաւ որ , չէթէ միայն
Փուանմըզնի կողմանէն չըլլար կոր մէկ շնտակ
սրտով գործք մը՝ որ աս բանս առաջ եր-
թայ , այլ այնպէս ճամբայ մալ բռներէ որ
երկնցընէ ժողովքը , որ յոյս չի մնայ բարի
ելք ունենալու . և երաւոր թէպէտ կար ժո-
ղովին մէջը մէկ Փուանմըզք գործակալ մը ,
բայց ամենէնին իշխանութիւնը չունէր բան
մը ընելու , ինչքան որ չի դար Փուանմըզնի
բուն լիակատար իշխանութիւն ունեցողը . ու
աս գործակալին գալն ալ պօշ տեղը օրէ օր
կերկնարկոր :

Յուլիսի 21 ին , եղաւ մէկ վէճ մը Փուան-
մըզնի , Մոսկովի , Պոռուշի լիակատար իշխա-
նութիւն ունեցողներուն մէջ զինադադարումը
երկնցընէլու պատճառաւ . աս մէկ ոչինչ բան
մը էր , ու խաղաղութեն ժողովքին ամենէնին
արգելքը չէր կրնար ըլլալ , ու Աւստրիային
միջնորդուք կրնար լըմնալ աս բանս : Բայց
պէտք էր արդարացընել Փուանմըզնի այսըափ
ուշացընելը : Աս յապարարունէ էրուս բրին-
յանը բարու բարու մէջէ էրեւին մէջ :

Աս գործքս՝ որ է պատմութիւն հիմակվան ատենիս , տամնըին օրը մէյմը կըտըզիլի .
՚Ի Վէնէ Տիկ ՚Ի ՎԱՆՍ ՍՐԲՈՅՑՆ ՂԱԶԱՐՈՒ :